

## Լուսահանութիւն Յարուցեալ Քրիստոսի Լոյս Գերեզմանէն

Դարերով լուսահանութիւն կը կատարուի Երուսաղէմի մէջ Քրիստոսի լոյս Գերեզմանէն: Մկրտիչ Եպիսկոպոս Աղաւունի «Սուրբ Երկրին Սրբավայրերու աւանդութիւնները» աշխատութեան մէջ, Երուսաղէմ տպուած 1936-ին, Ս. Ջատիի լոյսի աւանդութեան մասին կը գրէ հետեւեալը:

«Բեռնարդոս վանական 870-ին կ'այցելէ Երուսաղէմ: Ս. Գերեզմանի լոյսի մասին գրած է հետեւեալը. 'Ջատիի ճրագալուցին երբ Ս. Յարութեան Տաճարին մէջ, Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ պաշտամունքը կը սկսի, Հրեշտակ մը կ'իջնէ. եւ կը լուսաւորուին Ս. Գերեզմանին շուրջը կախուած կանթեղները. պատրիարքը լոյսը կու տայ եպիսկոպոսներուն եւ մնացեալ ժողովրդեան, իրաքանչիւր ոք լոյսը իր հետ ունենալով տուն կը վերադառնայ' (Palestine Pilgrims text Society vol. III էջ 7):»

Նոյն Հեղինակը, Սալահետտինի († 1193) օրով եղած լոյսի աւանդութիւնը հետեւեալ ձևով կը տեղեկացնէ:

«Իիչարտ Թագաւորին Ուղեգրութեան մէջ կը կարդանք թէ 'Ջատիի ճրագալուցին Սալահետտին իր Հետեւորդներով Ս. Յարութեան տաճարը կը մտնէ վկայելու Համար երկինքէն իջած լոյսին, որ նոյն օրը, սովորութիւն կար, ամէն տարի, վառելու Սրբավայրին բոլոր կանթեղները: Անոր եկեղեցի մտած միջոցին երկնային լոյսը իջաւ եւ ներկայք խանդավառուեցան եւ քրիստոնեաները ուրախացան փառաբանելով Աստուծոյ մեծութիւնը: Բայց, ընդհակառակն, սարակիւնոսները ըսին թէ լոյսը խաբէական միջոցներով յառաջ եկած էր. Սալահետտին խաբէութիւնը Հաստատելու Համար մարեղ տուաւ այն կանթեղը զոր վառած էր երկնքի

լոյսը, բայց իսկոյն դարձեալ վառեցաւ կանթեղը. երկրորդ եւ երրորդ անգամ մարեղ տուաւ կանթեղը, եւ ամէն անգամ ալ ինքն իրեն վառեցաւ: Այն ատեն Սուլթանը շփոթելով մարգարէական ուրախութեամբ մը ըսաւ. 'այ՛ո, իսկոյն պիտի մեռնիմ, կամ պիտի կորսնցնեմ Երուսաղէմը': Սալահետտին մեռաւ նոյն մեծ պահոց մէջ (Dictionnaire des Croisades, Migne, էջ 497):»

Այս տարի լուսահանութիւնը տեղի ունեցաւ Աւագ Շաբաթ օր, 29 Ապրիլ 2000 Թուականին Երուսաղէմի Սուրբ Յարութեան Տաճարին մէջ՝ Քրիստոսի Սուրբ Գերեզմանէն, կեսօրէ ետք ժամը 2:00-ին:

Այդ օր առաւօտեան ժամը 9:15-ին (նոր ժամով) սրբատեղեաց իրաւունքներու Status Quo-ի Համաձայն, Հայեր բանալիով կը բանան Ս. Յարութեան Տաճարի դուռը: Հայոց Թարգման Հայր Սուրբ քանի մը վարդապետներով, Ժառանգաւոր սաներով եւ ուխտաւորներով մուտք կը գործեն Տաճար: Ժողովուրդը կը գրաւէ իրեն Համար յատկացուած տեղերը՝ Գերեզմանին Հարաւային մասը, Պատանատեղիի եւ Ուշաթափման տեղամասերը եւ Հայոց Վերնատունը:

Ժամը 11:30-ին Հայոց Պատրիարքը իր շքախումբով մուտք կը գործէ Տաճար եւ Գերեզմանին շուրջ դառնալով կ'երթայ Հայոց տեսչարանը:

Ժամը 12-ին տեղի կ'ունենայ Գերեզմանի կնքումը: Յոյներ ունին առանձնաշնորհումը Հայթայթելու ժապաւէնն ու մեղրամոմը եւ փակելու Գերեզմանին դռները: Գերեզմանին դռները կը կնքուին Տաճարին բանալիով ծուտէ եւ Նուսէյպի իսլամ ընտանիքներու կողմէ, որոնք դարբերով իրաւունք ունին նաեւ կղպելու Ս. Յարութեան Տաճարի դռները դուրսէն

ամէն երեկոյ: Կնքումի արարողութեան ներկայ կ'ըլլան Հայ եւ յոյն թարգմանները եւ կրօնից նախարարութեան ներկայացուցիչը:

Ժամը 1:30-ին յոյներ կը քանդեն Գերեզմանի դրան կնիքը եւ Գերեզմանէն դուրս կը բերեն Լապտերը եւ կը տանին դէպի իրենց Կաթողիկէն (Catholicon), ու դարձեալ կը գոցեն Գերեզմանին դռները: Հայեր եւ յոյներ կնքման ժապաւենի իւրաքանչիւր ծայրէն բռնած կը սպասեն մինչեւ լուսաՀաններուն ժամանումը:

ԼուսաՀանութեան նախապատրաստութեան աշխատանքին մաս կը կազմեն, առաջին, լուսաՀանի մը նշանակումը, որ ըստ սովորութեան կ'ըլլայ տարեց եւ երէց վարդապետ մը: Երկրորդ, երեք արագավազ երիտասարդներ, իրելու լուսակիր, որոնցմէ երկուքը կը փոխանցեն Գերեզմանի լոյսը Հայոց Պատրիարքին, որ կը սպասէ Հայոց բաժինը եղող Երկրորդ Գողթճայի վերնատան պատշգամբին մէջ՝ դէպի Գերեզման նայող: Լուսակրութեան պաշտօնը երկար ժամանակէ ի վեր առանձնաշնորհումը եղած է Երուսաղէմի մէջ երկար ատեն Հաստատուած քանի մը Հայ ընտանիքներու: Երրորդ, կը պատրաստուի չորս տրցակ մոմեր, իւրաքանչիւրը 12 մոմերով, որոնց միջին՝ պատրոյգներուն մօտ, տեղաւորուած են բամպակներ՝ թաթխուած արագ եւ դիւրին բռնկող Հեղուկի (turpentine) մէջ: Այս տրցակներէն առաջինը լուսաՀանը կ'ունենայ իր Հետ երբ կը մտնէ Գրիստոսի Գերեզմանը: Իսկ մնացեալ երեք տրցակները կը դրուին Գերեզմանին Հարաւային պատին վրայ գտնուող Հակթիածու 31 սմ. x 39 սմ. x 83 սմ. մեծութեամբ պատուահանին բացուածքին մէջ: Այս երեք մոմերուն տակ կը դրուին ղպտիներուն եւ ասորիներուն մոմերու մէկական տրցակները:

Լոյսի արարողութիւնը սկսելէն կէս ժամ առաջ, ղպտիներ եւ ասորիներ կու գան Հայոց Պատ-

րիարքին աջը առնելու մեր տեսչարանին մէջ եւ յանձնելու իրենց մոմի տրցակները, որովհետեւ, Հայոց լուսաՀանն է որ կը վառէ անոնց մոմերը: Անոնց այցելութենէն ետք, մեր թարգման Հայր սուրբը եւ լուսաՀանը, ղպտիներուն եւ ասորիներուն լուսաՀանները Հայ ղաֆազներուն առաջնորդութեամբ կ'երթան Յունաց Պատրիարքին այցելելու իրենց Կաթողիկէին (Catholicon) մէջ ու վերադառնալու:

Մեր տեսչարանին մէջ, լուսաՀանին անմիջապէս կը Հագուեցնեն յատուկ շապիկ մը, որուն վրայ կարուած է փորուրար մը եւ թեւերուն՝ բազպաններ, ու զլուխին կը դնեն թանձր կտորէ բանուած գդակ մը եւ ձեռքին կուտան տրցակ մը մոմ: Մինչ այս, յոյներ իրենց լուսաՀանին Հետ երեք անգամ թափօր կը դառնան Գերեզմանին շուրջ: Երրորդ դարձուածքին, երբ կը մօտենան Հայոց պատկանող Ուշաթախման վայրին ձախը գտնուող Հայոց սխներուն, անոնց լուսաՀանին կը միանայ մեր լուսաՀանը, եւ միասին կ'երթան Գերեզմանին դրան մօտ, որ մինչ այդ փակուած կ'ըլլայ: Յոյն լուսաՀանը իր վրայի ճերմակ լայն շապիկը եւ սեւ զխարկը կը Հանէ եւ իրեն կը Հագուեցնեն այլ ճերմակ շապիկ, փորուրար մը եւ գօտի մը: Երբ ամէն ոք պատրաստ է, Գերեզմանին դռները կը բանան: Դրան մօտ կանգնած կ'ըլլան Հայ եւ յոյն եկեղեցականներ եւ միաբաններ:

Գերեզմանէն ներս կը մտնեն միայն երկու լուսաՀանները: Նախ յոյն լուսաՀանը կը մտնէ եւ ապա Հայ լուսաՀանը: Անոնց մտնելէն ետք, Գերեզմանին դռները դարձեալ կը գոցեն: Գերեզմանը ունի նախամուտ մաս մը ուր կայ «Հրեշտակի քար»ը: Գերեզմանին բոլոր մոմերը եւ կանթեղները մարած կ'ըլլան բացի մէկ կանթեղէն, որ դրուած կ'ըլլայ Գերեզմանաքարին վրայ: Ուրեմն, երկու լուսաՀանները, յոյնը եւ ապա Հայը, կը յառաջանան անցնելով ցածիկ

մուտքէն դէպի Քրիստոսի Գերեզմանաքարը, որ երկրորդ բաժնի մէջն է՝ նախամուտին արեւմտեան կողմը:

ԼուսաՀաններ ծունկի կուգան եւ իւրաքանչիւրը իր անձնական աղօթքը կ'ընէ զրաւոր եւ կամ անգիր: Յարմար աղօթք կարելի է նկատել «Գոհանամբ զքէն» աղօթքին առաջին մասը: Երբ լուսաՀաններ կը վերջացնեն իրենց աղօթքը, նախ յոյնը եւ ապա Հայը կը վառեն իրենց մոմի տրցակները նոյն կանթեղի լոյսէն, ըսելով, «Լուսովդ քո, Քրիստոս, ամենեքեան լուսաւորեցաք»: Ապա երկու լուսաՀաններ զիրար կ'ողջունեն, ըսելով, «Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:

Լուսավառութենէն ետք, լուսաՀաններ պատրաստ են Գերեզմանէն դուրս գալու: Այս պահուն, Հայ լուսաՀանը ունի առաջնահերթութիւնը դուրս ելլելու Գերեզմանէն դէպի Գերեզմանին նախամասը եւ առանց յոյնին սպասելու կը մօտենայ Հարաւային պատուՀանի բացուածքին եւ կը վառէ Հոն դրուած Հայոց երեք տրցակ մոմերը, որոնք անմիջապէս կը խլուին երեք Հայ լուսակիր երիտասարդներու կողմէ: Ապա, լուսաՀանը կը վառէ ղպտիներուն եւ ասորիներուն մէկկական տրցակ մոմերը, որոնք եւս կը խլուին իրենց պատկան անձերու կողմէ: Այդ վառուած մոմերը անմիջապէս կը տարուին Տաճարին մէջ, իւրաքանչիւրը իրեն իրաւունք ինկած բաժինը՝ Հոն սպասող իրենց կրօնապետներուն:

Այդ երեք լուսակիր Հայ երիտասարդներէն առաջին երկուքը ակնթարթի արագութեամբ իրարու ետեւէն վազելով կը բարձրանան 50 քարէ սեպ աստիճաններէն դէպի Հայոց երկրորդ Գողգոթան, Հոն ուր Հայոց Պատրիարքը կը սպասէ ստանալու յարուցեալ Քրիստոսի Գերեզմանէն ելած լոյսը: Բոցավառ մոմի տրցակը իր ձեռքին, Պատրիարք Հայրը կ'օրհնէ Տաճարին մէջ գտնուող Հաւատացեալներն ու ժողովուրդը: Իսկ երրորդ լուսակիր Հայ երիտա-

սարդը իր մոմով կը վառէ ժողովուրդին ձեռքի մոմերը: Հազիւ թէ լոյսը կը նշմարուի Գերեզմանի պատուՀանին բացուածքին, Հայոց զանգակները կը սկսին զօղանջն:

Իսկ յոյն լուսաՀանը Հետեւելով Հայ լուսաՀանին, կը մօտենայ Գերեզմանի Հիւսիսային պատուՀանին եւ կը վառէ իրենց լուսակիր տղոց մոմերը, որոնք նոյնպէս կը Հասցնեն լոյսը իրենց Պատրիարքին եւ ժողովուրդին:

Այսպէս, Տաճարին մէջ գտնուող ժողովուրդը մէկը միւսէն կը վառեն իրենց մոմերը փառաբանութեան աղօթքներով եւ օրհներգութիւններով: Տաճարը կը լեցուի Հազարաւոր ժողովուրդի աղաղակներով եւ լուսաւորութեամբ:

ԼուսաՀաններ Քրիստոսի Գերեզմանին լոյսը փոխանցելէն ետք, միասին կը մօտենան փակ դռներուն: Յոյնը կը թակէ դուռը որ բացուի: Դռները բացուելուն նախ յոյնը դուրս կ'ելլէ եւ ապա Հայը: Դրան առջ գտնուողներ կը վառեն իրենց մոմերը լուսաՀաններու լոյսէն: Յոյն լուսաՀանը կը մեկնի իրենց բաժինը: Իսկ երկու կարող երիտասարդներ, Հայ լուսաՀանը իրենց ուսերուն բարձրացուցած, կը տանին զինք Հայոց տեսչարան: Եկեղեցականներ կու գան տեսչարան եւ կ'ողջունեն զիրար ըսելով, «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Ապա, բոլորը անմիջապէս կը պատրաստուին թափօր դառնալու Գերեզմանին շուրջ: ԼուսաՀանին կը զգեստաւորեն վակասով, արտախուրակներով եւ շուրջառով: Գլուխին կը դնեն խոյր եւ ձեռքին կու տան խաչ եւ գաւազան: ԼուսաՀանի Հանդիսապետութեամբ, Հայեր երեք անգամ թափօր կը դառնան Քրիստոսի Գերեզմանին շուրջը յարութեան երգեր երգելով: Միաժամանակ, Հայոց թափօրին կը Հետեւին ղպտիներն ու ասորիները իրենց թափօրով եւ երգեցողութեամբ:

Թափօրի վերջաւորութեան, կարճ ժամանակ մը Հանգստանալէ

ետք, միաբանութիւնը Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Քրիստոսի Գերեզմանէն Հանուած լոյսը կը տանին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար վառելու կանթեղներուն լոյսը: Երբ միաբանութեան երթը կը հասնի Դաւիթի բերդը (քաղաքի Եաֆայի դրան մօտ), լուսահանը, որ կը կրէ Ս. Յարութեան լոյսով լուսաւորուած լապտերը, շուրջառ կ'առնէ: Նոյնպէս, Սրբազան Պատրիարքին կը տրուին շուրջառ, ձեռաց խաչ եւ գաւազան, եւ

բոլորը երգելով ու Թափօրով, սկառսնորու նուագի առաջնորդութեամբ, Համբարայլ կ'երթան Ս. Յակոբ: Այնտեղ կը կարգացուի Մատթէոսի Աւետարանէն յետ Յարութեան Հատուածը (28: 16-20), եւ Պատրիարք Սրբազան Հօր «Քրիստոս յարեալ ի մեռելոց» աւետիսով ժողովուրդը կ'արձակուի:

Սամուէլ Մ. Վրդ. Աղոյեան  
Լուսահան

### Մաղթանք

Լուսովը քո, Քրիստոս, ամենեքեան լուսաւորեցաք, եւ ի սուրբ խաչ քո, փրկիչ, Հաւատացեալքս ապաւինեցաք: Լուր մեզ, Աստուած փրկիչ մեր. սուր մեզ գլխաղաղութիւն քո. եւ արա առ մեզ զողորմութիւն քո, մարդասէր տէր:

### Աղօթք

Գոհանամք զքէն, տէր Աստուած մեր, որ երեւելի լուսով քով զուարճացուցեր զամենայն արարածս քո. իսկ իմանալի լուսով պատուիրանաց քոց՝ զամենեսեան լուսաւորեցեր զհաւատացեալս ի քեզ: Զօրացո եւ զմեզ, տէր, ի պահպանութիւն պատուիրանաց քոց՝ ի սուրբնջեանս յայսմիկ եւ յամենայն ժամանակի: Որպէս զի լուսաւորեալ մտօք՝ միշտ զհաճոյս քո արասցուք, եւ Հանդերձեալ բարեացդ Հասցուք ընդ ամենայն սուրբս քո: ԾնորՀօք եւ մարդասիրութեամբ տեսանդ մերոյ եւ փրկչիդ Յիսուսի Քրիստոսի, որում վայել է փառք իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Սաղաղութիւն ամենեցուն:

(Եւ ընդ Հոգւոյդ քում)

Աստուծոյ երկիրպագեսցուք:

(Առաջի քո տէր)

Սաղաղութիւն մեր եւ կեանք՝ որ ի Հօրէ առաքեցար, միածին Որդի Աստուծոյ՝ տէր մեր եւ փրկիչ Յիսուս Քրիստոս: Տուր մեզ գլխաղաղութիւն քո՝ զոր շնորհեցեր սրբոց քոց առաքելոց, փչմամբ քո ի նոսա զկենդանացուցիչ եւ զամենագոր Հոգիդ քո սուրբ: Որպէս զի եւ մեք խաղաղացեալք յամենայն աշխարհական սահեցմանց՝ լիցուք տաճար եւ բնակարան աստուածային շնորհացդ. եւ զոհանալով փառաւորեսցուք զքեզ ընդ Հօր եւ սուրբ Հոգւոյդ Քրիստոս Աստուած մեր. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Ժամագիրք)